

43

001  
U-26

ՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՑ

# ՍՈՒՐԲԸ

ԲՈՎԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Պ.Տ. ՄԱՆԿԱՍՈՐ ՄՈՆԿԱՍՈՐԵԱՆԵ



معارف عمومیه نظارت چیلدهستک رخصتنامه سیله طبع اوپنیشدر

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՐՏԱՍԼԵԱՆ

( Արամեան )

001  
- 26

35

1886

001 w/<sup>r</sup>

Printed In Turkey

ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՑ

# ՍՈՒՐԱՃ

~~բանի օսութիւն~~

## ՊԱՏ. ՄԱՆԿԱՍԱՐ ՄՈՒԿԱՍԱՐԵԱՆԵ



مغارف عمومیه فظا رت حلیله سینک و خصتی نامه سیله طبع اولن شدر

1886

33982-Ա. 4



## Արդի Ժամանակաց Սուրբը

«Երկրիս մէջ եղող սուրբերուն եւ<sup>ա</sup> պատուականներուն՝ անոնց վրայ է քուր հանուրիւն» (ՍԱՂՄ. ձԶ. 3):

Կ'ԱՊՐԻՆՔ մենք այժմ՝ աշխարհի մը մէջ բոլորովին տարբեր աշխարհէն յորում կ'ապրէին մեր նախնիք, հարիւրաւոր տարիներ առաջ: Մարդկութիւն, որպէս մի մեծ նաւ բարձեալ անմահ հոգիներու պատուական բեռամբ, չկասիր բնաւ, այլ է մշտընշենական շարժման մէջ, իրաւունք չունինք մենք անշարժ կենալու: Ոճիր է ընդդէմ մեր բնութեան փարիլ միալ անցելցն փատած լաստակերտերուն, մինչ կապուտակ ծով կը հրաւիրէ զմեզ, եւ զովիկ զեփիւռներ կ'ուռուցանեն մեր առագաստները: Իրաւամբ ըսուած է թէ հանգիստ մեռելոց համար է: Գործել է ոսկեղէն առանձնաշնորհութիւն կենաց: Ես կը հաւատամ յԱւետարան յառաջադիմութեան: Շարժում է վրկութիւն: Բարախուն սըրտերու եւ գործող մտքերու համար հանգիստ է



(1110) 16516-58  
420.

փառութիւն։ Բան մը որ դադրած է աճելց արդէն մեռեալ է։ Ուր որ կայ երիտասարդ եւ առոյգ կեանք, հոն ըլլալու է փեռեկիլ եւ խուրիսալիլ հին պատնէշներու եւ պատուարներու, ոստնուլ հին ձեռակերտ ցանկերու վրայէ, քչել ի բաց եւ բառնալ ի միջոց ամէն խոչ եւ արդել, հոն ըլլալու է բացուիլ վիթթուիլ, աճիլ եւ զարդանալ, հասուննալ։ Զուրց անկարելի է նեխիլ եւ մօրանալ հոն միայն ուր կայ միշտ յուղումն եւ շարժում։

Սյապէս աշխարհի պատմութիւնն եղած է աստիճան աստիճան, յամրընթաց, բայց յարատեւ եւ ապահով վերելք ի խորոց դէպի բարձունս ազնութեան։ Չակսանք մենք կատարէն եւ չգլորեցանք ի վայր։ Ակսանք յատակէն, եւ ի սկզբանէ անտի, երկար դարերու ընդարձակ միջոցները կտրելով միշտ կը տքնինք, կը մագլցենք ենել դէպ ի վեր։ Կարծեմ էմըրսըն ըսած է, Հանգիստ կայ բարձանց վրայ, բայց ոչ մինչեւ հասնինք հոն։ Եւ ամէն մեղմ ու փափուկ ազգեցութիւն, ամէն կոյս խորհուրդ, ամէն թարմ ներշնչութիւն, սիրոյ եւ արդարութեան ամէն մեծ եւ բարի գործ, օգնած է մեզ ելնել դէպ ի կատարները, որոնք, իրբեւ ջաներ յառաջընթաց հրեշտակաց, կը գծեն ոնհուն հորիզոնն մեր առջեւ։

Մինչ կանցնինք քննել մեր նիւթը, առնենք պահ մը այս աւուր գիտութիւններն եւ բաղդատենք զանոնք Հերովդէս Թագաւորին Ժամանակին գիտութեանց հետ։ Ոչ ասլաքէն մեր գիտութիւնն աւելցած եւ բարդուած է, ուստի եւ ոչ ապաքէն փոփոխած ենք մեր կարծիքներն այլ եւ այլ գիտա-

կան նիւթոց վրայ։ Օրինակ առէք Աստեղագիտութիւն, Բնալուծութիւն, Բժշկութիւն, Իրաւագիտութիւն եւ Նաւորդութեան գիտութիւնը։ բոլոր այս գիտութեանց մէջ մեր յառաջադիմութիւնն եղած է արդարեւ սքանչելի։ Արդ եթէ Հերովդիսի ժամանակին գիտուն մարդիկ ի մի վայր գումարէին երուսալէմ քաղաքը հաւատալեաց հանգանակի մէջ (որով) մարմացնելու ինչ որ ցայն վայր յաջողած էին ի վեր հանել, ինչ որ գիտէին արեգական վրայ, երկրիս հորովման եւ թաւալման վրայ, աստեղաց շրջանին վրայ, ելեկարականութեան եւ մաքնիսականութեան վրայ, եւ բնական աշխարհի զրութեանց եւ իրողութեանց վրայ, — նոյն ատեն արգելուին յետնոց որ եւ իցէ խուզարկութիւն եւ քընութիւն — կը կարծէք թէ այսպիսի մի գործ պիտի ըլլար ի լաւագոյն օգուտ գիտութեան։ Եթէ այսպիսի հանգանակ մը պատրաստէին անոնք, եւ մարդիկ հնազանդէին այնու, այսօր պիտի գտնուէինք ձիւդ այն աեղ ուր էին գիտունք յաւուրս Հերովդի Արքային։ Սյապիսի ամբարտաւան հանգանակ մը, եթէ հնազանդուէր այնու, պիտի խամրէր եւ թարշամեցունէր ի բոլորնել անդր զկալիլօ, զձիօրտանո Պրիւնօ, զկարլսո, զկէվբրիէ, զԱր Սյապէնիւդըն, զկոպերնիկոս եւ այս աւուր րոլոր գիտական հանճարներ։ Սյապիսի հանգանակ մը պիտի ըլլար յուեգոյն բոնասկետութիւն։ Մարդիկ այսպիսի հանգանակ մը պատրաստելով ագիտութեան, մնասլաշտութեան եւ խաւարի մատուցած պիտի ըլլային իրենց լաւագոյն ծառայութիւնը։

Բայց ի՞նչպէս պիտի նայէիք այս աւուր գիտնոց

վրայ, եթէ ի ժողով գումարէին ի կոնտոն կամ ի նիւ-Եորք, եւ ի գիր առնուին ինչ որ ժողովածէին, եւ ապա որոշէին թէ այսուհետեւ բոլոր խուզարկութիւն եւ քննութիւն դատապարտելի էին, թէ այլ եւս մենք դադար առնելու եւ անգործ կենալու էինք, եւ այն անձը որ կը յանդզնէր ըսել թէ նոր գիւտ մ'ըրած էր՝ արտաքսուելու էր գիտնոց եղբայրութենէն: Այսակիսի որոշում մը կը կարծէ՞ք թէ պիտի ըլլար ի բարձրագոյն օգուտ եւ ի բարգաւաճանս գիտութեան: Այս ո՞չ ապաքէն պիտի ջնջէր ծիլերն ապագայ Լարլասներու, Լըվէրրիէներու, Նիւդըններու եւ Պրիւնօններու: Գիտութեան օգուտը կը պահանջէ որ չըլլայ գիտական օրինաց եւ իրողութեանց մասին հաւատոյ հանգանակ, այլ լիուլի ազատութիւն, ամենաընդարձակ ասպարէզ, եւ բաց դաշտ անդադար աճման:

Եւ երբ կ'ելնենք աւելի բարձր աստիճան, այս անկաշկանդ ազատութեան կարեւորութիւնն աւելի ակներեւ կ'ըլլայ, եթէ գիտութիւն ամենէն աղէկ կը ծաղկի ազատ մթնոլորտի մը մէջ, նոյնակս կ'ընէ կրօնք, բարձրագոյն գիտութիւնը: Յոռեգոյնը զոր կրնանք ընել կրնքի է բեռնաւորել զայն երկաթեայ օլակոլ մը որոյ վրայ ցցուած են հանգանակի սրածայր փուշերը: Կրօնք, դուստր Աստուծոյ, կապուելու եւ կաշկանդուելու չէ անցեալ կամներեկայ սահմանափակումներով: Այն անձն կամ այն դաւանութիւնը որ կը պնդէ թէ գտած եւ ի վեր հանած է ամէն ինչ որ կը վերաբերի կրօնքի, է յանցաւոր առաջի Աստուծոյ եւ մարդկան: Ուստի որ եւ իցէ հասարակութեան մը կամ եկեղեցական ժո-

ղովի մը համար կրօնքի մասին գիծ մը քաշել, կամ կրօնքի շուրջը բարձր եւ թանձր պատեր չինել, կամ սահմանի գծերուն վրայ զինեալ պահապաններ դնել, բարոյապէս մեռցնելու զայն որ կը ջանայ աւելի հեռուն տեսնել, կամ աւելի ծանր խորհել, կամ աճիլ աւելի բարձր հասակի հասնիլ, է ոչ այլ ինչ բայց եթէ հայհոյել ընդդէմ Հոգւոյն Սրբոյ, — ներքին լուսոյ: Ինչ իրաւունք ունին կարգ մը մարդիկ սահմանել բոլոր ժամանակաց համար Աստուծոյ ճշմարտութիւնն որ միշտ կ'աճի եւ կ'ընդարձակուի: Հաւատացէք ինձ, մեր բարեկամներն են անոնք որ կը քաջալերեն մեր աճիլն, կը վերցունեն զմեղ աւելի բարձր տեսնել ինչ որ յառաջագոյն չէինք կրնար տեսնել, խորհել աւելի լայն եւ ընդարձակ քան զոր կրնայինք յառաջագոյն: այո՛, մեր բարեկամներն են անոնք որ միշտ նոր գանձ կ'աւելցունեն մեր ամենէն աղէկ եւ ամենէն ճշմարիտ ստացուածոց վրայ, մտաւորապէս եւ հոգեւորապէս: Մեր բարեկամներն են անոնք որոց առաջնորդութեամբ խարիսխ ի վեր կ'ամբառնանք եւ կը համարձակինք մտնել ի ծով լայնածաւալ յուսալով գտնել նոր աշխարհներ, վասնզի Աստուծոծ ստեղծած է մեր ոգիներն ոչ թէ խարիսխուելու, այլ հողմուռոյց առագաստներով նաւարեկու բաց ծովի մէջ: Երբեմն թերեւս հարկ կ'ըլլայ խարիսխ նետել աւել մը նորոգութեան համար, բայց ամէն առողջ հոգւոյ ծառաւն է ակօներ բանալ Աստուծոյ անհուն իմաստութեան ծովերուն մէջ: Նոքա որ մեզ կը ներչնչեն երկիւղ, եւ կը ջանան կապել զմեղ անցելոյն արեամբ ներկուած եւ ժանդուած խարիսխներուն.

նոքա որ շարունակ կը քաշեն դմեզ ետ ետ ըսելով  
թէ պիտի կորառւնք, եթէ չքալենք հին եւ ամենէ  
կոխուած ճամբէն, չեն մարդիկ որ կ'ամբառնան  
գաշխարհ իրենց ուսոյ վրայ, եւ այս բեռան տակ  
կը քալեն մարդարէի մը յոյսերով։ Ուրախ եմ որ  
աշխարհ այս երկշու ոգիէն, բարբարոսութեան այտ  
մնացորդէն աղատելու վրայ է։

«Կար ժամանակ երբ մարդ խորհէր  
Թ'այն միայն զոր կը ուսցընէր՝  
էր հաւասարի, լու եւ ձիշդ։  
կը զերն ունէր փականս երկնից,  
Դիտէր գաղանիս յաւիտենից,  
Խինդ ու բերկրանք, կամ կոծ միշտ։  
Ուսաւ արդ մարդ թէ ամէն ոք  
կը ընայ կարդալ աջօք բացօք  
Տիեզերաց մեծ մատեան։  
Զիք արդ լուսոյ մենավաճառ,  
Փառք գործողին ուղիղն ւ'արդար.  
Օրէնք կ'իշխեն յաւիտեան։»

Եթէ Յառաջադիմութեան այս օրէնքը պահենք  
առաջի աչաց պիտի չզարմանանք երբ գտնենք Սր-  
դի ժամանակաց Սուրբը բոլորովին տարբեր սուր-  
բերէն այն աշխարհէն զոր թողած ենք մեր ետին։  
Այսօր Սուրբ տիտղաը պիտի տանք ոչ անոնց միայն  
որոց անուանք կ'երեւին եկեղեցւոյ տօնացոյցերուն  
մէջ, կամ անոնց միայն որ հանդիսաւոր կերպով ի  
դասս սրբոց անցուած են կրօնական ժողովներու  
կողմէն, այլ նաեւ անոնց որ արտաքսուած, ի բաց  
թողուած են այն պաշտօնական ցանկերէն եւ բա-  
նադրուած։ Սուրբեր կենաց ամէն վիճակի եւ շըր-

ջանակի մէջ, սուրբեր գրականութեան, որոնք ի-  
րենց մաքուր եւ անրիծ խորհուրդներով շատ բան  
աւելցուցած են մեր երջանկութեան եւ օգտակա-  
րութեան վրայ. սուրբեր գեղարուեստից, որ աշ-  
խարհի թանգարանները զարդարած են իրենց համ-  
բերատար աշխատութեան եւ ճգանց գործերով,  
եւ այսպէս նրբացուցած, աղնուացուցած, քաղա-  
քակրթած եւ գաստիարակած են մարդոյ կարո-  
ղութիւններն եւ ճաշակները. սուրբեր բանաստեղ-  
ծութեան եւ երաժշտութեան, որ երգած են մեր  
հոգիներուն մէջ սէր եւ ճշմարտութիւն, եւ դժուա-  
րագոյն գործերն ըրած են քաղցր. եւ ամոքած են  
մեր ցաւերն իրենց զուարթ երգերով. սուրբեր  
մարդասիրութեան, որ դարձուցած են ամայի եւ  
հրատոչոր անապատներն ծաղկանց եւ պտղոց դաշ-  
տերու, հացի եւ գեղեցկութեան հունձերու. ոհ,  
ի՞նչպէս եւ ի՞րբ կրնայ անոնց փառքը շիջանիլ։  
Սուրբեր կրօնի, որոնք մենէ առաջ ապրեցան հոգ-  
ւոյ նրբագոյն յատկութեանց կենօք, եւ չնչեցին  
մեր մէջ յաւիտենական գարուններու անուշ բու-  
րումն։ Սուրբ բառը կը գործածեմ ընդարձակագոյն  
նշանակութեամբ, բայտ որ կը պարունակի ոչ միայն  
մէկ ժամանակի, կամ մէկ ցեղի, կամ մէկ կրօնքի  
եւ կամ մէկ եկեղեցւոյ սուրբն, այլ կը բովանդակէ  
բոլոր աշխարհի, ամէն ժամանակաց եւ կենաց ամէն  
վիճակի բարեկալաշտութիւնը։ Չեմ վարանիր սուրբ  
կոչել Զարլս Սըմնըր, Վէնտէլ Ֆիլիբո, Լոյտ Կէրի-  
զըն, Լուքրէցիս Մօթ, վասնգի աստնք ամէնքն էին  
սպասաւորք աղնիւ վաստի մը։ Ապաքէն սուրբ պի-  
տի կոչեմ Զէննինկ, Թէօտօր Բարքըր, Աղարքինկ,

սուրբեր այնչափ որչափ ձօն Ռւէսլէյ, կութէր եւ  
Պէրնարատ: Պիտի սրբացունեմ գիտութեան միսիո-  
նարները, Տարուին, Ակասիզ, ձօվէֆ Հէնրի, սուրբ  
այնպէս որպէս միսիոնարք հաւատոյ, Ֆրանսիս Քը-  
սավիէ, ձըտսըն, Հէնրի Մարթին եւ Լիվինկսդըն:  
Թերեւս պիտի զարմանաք որ այս անձերը կը դա-  
սեմ ի շարս սրբոց բայց նոքա իրենց գործերով  
ցուցուցին թէ արժանի են այս պատուոյ:

Երբ Սըմնըրի վրայ անդութ յարձակման լուրը  
հասաւ յունկն թէօտօր Բարքըրի, մտաւ նա իւր բեմն  
եւ առաջնորդեց իւր երեք հազար ունկնդիրներն  
յաղօթս, եւ ըսաւ. «Եւ արդ, Տէր, կը յիշենք ա-  
ռաջի քո զայն որ անկաւ սպանողին վատ ձեռքով,  
զայն որ էր ոչ նուազ ազնիւ քան զաղնուականա-  
գոյնս: Գոհութիւն կը մատուցանենք քեզ անոր արի  
հոգւոյն համար, որ իւր քաջութիւնը միայն յիշեց,  
մինչ այլք կը խորհէին երկչոտ խորհուրդներ խո-  
հեմութեան եւ չըջահայեցութեան սլատրուակաւ»  
Ո՞հ, ո՞րչափ յաճախ այսպէս եղած է: Խրատ կը  
տրուի մեղ ըլլալ շրջահայեաց, խորագէտ, նկատել  
մեր անձին օդուտը, եւ խոյս տալ հասարակաց  
կարծեաց դէմ մաքառելէ: Բայց համարձակ եւ քա-  
ջարի հաւատոյ մը տարրն է որ կ'ընէ զմարդ սուրբ:  
Երկչոտ եւ վատոգի ոչ մի անձ արժանի է սրբոյ  
անուան: Զարլ Սըմնըր ունէր այս հաւատոյ տար-  
րը, եւ մեծ զոհողութեամբ պաշտպանեց անժողո-  
վըրդական դատ մը, դիմագրաւեց հակառակու-  
թեան, եւ երեք չեղաւ անհաւատարիմ իւր ըս-  
կըզբանց:

Թէօտօր Բարքըր ինքն իսկ էր սուրբ: Հաստա-

տամութեան ոգին որ կը բնակէր անոր մէջ՝ կարող  
ըրաւ զնա իրեւ վեհաշուք գետ յորդել եւ բարձ-  
րանալ մինչեւ ողողել արգելքներու եւ հալածանաց  
ժայռերն եւ ստանալ օրուան յաղթութիւնը: Նա  
չէր կրեր իւր ծոցին մէջ նուաստ, փոքր եւ երկչոտ  
ոգի: Նա չէր բեւեռած իւր հաւատքն իւր ժամա-  
նակի եկեղեցականաց քղանցներուն: չէր ուղեր խո-  
նարհեցունել իւր պարանոցը լրւծի մը անոր համար  
միայն որ բոլոր մարդիկ այնպէս կ'ընէին: Ծանրագնի  
եղաւ Բարքըրի քարոզել ինչպէս նա քարոզեց: ծան-  
րագնի եղաւ անոր բունել այն դիրքը զոր բոնեց:  
ծանրագնի էր անոր բանալ իւր կուրծն սնապաշ-  
տութեան եւ կղերական դաւերու անողորմ գնդակ-  
ներու դէմ: Բայց չէր կարող ուրիշ կերպ ընել.  
սուրբ մ'էր, չէր կրնար չքարոզել եւ չհոչակել  
ինչպէս ըրաւ: Պարտէր հաւատարիմ ըլլալ իւր սր-  
տին ծածուկ զարկերուն: Սուրբ էր: Եւ ոչ մի վայր-  
կենի համար, անձին հանգստեան կամ յաջողութեան  
ոչ մի նկատումի համար կրնար թողուլ իւր համո-  
գումները: Անոր կենաց բոլոր գաղտնիքն ըսած  
կ'ըլլամ ճեղ երբ կրկնեմ հետեւեալ երկու տողերն  
անոր հայրենակից բանաստեղծին.

«Եւ ի յաջողութիւն, չէմ խընդրեր աւելին քան  
զայս, —

կինել միայն վըկայ քաջ և անվեհեր ճըմարտու-  
թեան:»

Վէնտէլ Ֆիլիբո սկսաւ իւր ասպարէզն իրեւ  
շատ յուսատու փաստաբան: Պատուոյ եւ փառաց  
նախաթուները բաց էին անոր համար: Անոր առջին  
կար ժողովրդականութեան հարթ շաւիլը, ոսկեղէն

սանդուղ համբաւոյ։ կրնար քալել, եթէ ուզէր, ազնիւ և բարեկիրթ կոչութեան արծաթ-եայ հողաթափերով։ Բայց նա այս ամէնը մէկդի թողուց, եւ ապրեցաւ ծանր աշխատութեան եւ դժուար կուիւներու կեանք, ոչ յօգուտ անձին, այլ ի սէր եւ ի պաշտպանութիւն հէտ եւ տառապեալ սեւամորթերու։ Մարդիկ ծիծաղեցան անոր յիմարութեան վրայ։ կարծեցին թէ նա խելագար էր որ թոյլ կու տար կենաց լաւագոյն պատեհութիւններուն խոյս տալ իւր ձեռուըներէն առ սէր Ավրիկեցի գերեաց։ Բայց Ֆիլիբո չէր կրնար ուրիշ կերպ ընել։ Ծնած էր մեծ ըլլալու համար։ Ծնած էր սպասաւոր, ուստի եւ սուրբ ըլլալու։ Թուուէն Լուվէրթիւրի վրայ ճառին մէջ մեծ ատենախօսը կը վերջացունէ իւր խօսքն այսպէս։ «Այս երեկոյ դուք վես կը կարծէք մոլենախանձ ոք, վասնզի կը կարդաք պատմութիւն ոչ ձեր աչուըներով, այլ ձեր նախապաշտումներով։ Բայց աստի յիսուն տարի ետքն երր Արդարութիւն լսելի ընէ իւր ճայն, Պատմութեան Մուսայն պիտի դնէ զՓոկիոն վասն Յունաց, զԲրուտոս վասն Հուովմայեցւոց, զՀամբթըն վասն Անդզիոյ, զԼաֆայէթ վասն Գաղլոյ, պիտի ընարէ զՈւաշինկըն իբրեւ գեղեցկագոյն եւ ընտրեագոյն ծաղիկն մեր քաղաքակրթութեան այգուն, զՃօն Պրաուն իբրեւ հասուն պտուղն մեր միջօրէին, եւ ապա թաթիսելով իւր գրիչն ի լսյս արեւու, պիտի գրէ բաց կապուտակ գունով զանուն զօրականին, քաղաքագիտիկին եւ մարտիրոսին, զանուն թուսէն Լուվէրթիւրի։» Զէնք կրնար մենք եւս ըսել թէ Ֆիլիբոի անունն հետզհետէ պիտի վայլի աւելի

պայծառ ցորչափ մարդիկ մունան իրենց նախապա-շարումներն եւ սորվին սիրել զգեղեցիկն, զարին եւ զբարին։

Այսպէս կրնանք ըսել նաեւ վէնտէլ Ֆիլիբոի ըստ հոգւոյ ելլբօր, Կէրիզընի համար։ Իբրեւ հաւատարիմ զինուոր նետուեցաւ նա դիւցազանց խումբին մէջ գործէլ եւ մեռնիլ։ Անոր հայրենիքն էր աշխարհ, հայրենակիցք համայն մարդիկ։

Ոչ չատ տարիներ առաջ տեսարան մը տեղի ու-նեցաւ այս քաղաքն, ողորմելի որջի մը մէջ։ Հոն կային երկու կենդանի պատկերներ։ Միոյն մէջ վա-տութիւն, անգթութիւն, ոճիր, ամօթ եւ սրբա-պղծութիւն, ամէնքը մարմնացածէին ընչափալց գե-րեվարին և անոր վատ ու անարդ պաշտպանին վրայ։ Միւսայն մէջ կար հրեշտակ մը, թշուառ, անբարե-կամ եւ անարժէք գերեաց բարեկամն ու փրկիչը։ Խաղաղ, հանդարս, դիւցազնատեսիլ եւ քաղց-րիկ, — կուքրէցիա Մօթ։ Անոր երեսները լուսա-պայծառ էին անոր սրտին բարի խորհուրդներով, անոր աչուըները կը շողային լուսով, — սիրոյ լու-սով, սիրտը կը բարախէր ամոււր սոս աղօթքով, «Մին-չեւ ցե՞րբ, ով Տէր, մինչեւ ցե՞րբ։» Ուր կրնաք գտնել աւելի գեղեցիկ, աւելի փայլուն Քրիստո-նէական կեանք մը։ Նա չերազեց միայն բարի եւ բարձր բաներ, այլ ի գործ դրաւ զանոնք։ Գիտեմ թէ ինչպէս արհամարհուեցաւ եւ ծաղրուեցաւ այս սրբուհին, եւ որպիսի նախատական անուններ տըր-ուեցան անոր։ Աղանդից ջատագով եկեղեցւոյ մը համար նա անհաւատ էր։ Քարոզիչն որ ունէր ի ձեռին երիցական եկեղեցւոյ մը բանալիներն, եւ

ուրիշ մը որ կը պահպանէր Մկրտական, կամ Մէթօտական, կամ Եպիսկոպոսական եկեղեցւոյ մուտքը թոյլ չէր տար բնաւ այս սուրբ կնոջ մտնել ի ներքս։ Ո՞հ, ոչ, Ուղղափառ կղերականք չէին կրնար ընել զայս։ Չէին կրնար թոյլ տալ անոր մտնել յընկերութիւն սրբոց։ Լուքրէցիս Մօթ չէր կրնար տեղունենալ Հաղորդութեան անդամներու քով։ Բոլոր այս ազատ երկրին մէջ չկար Ուղղափառ եկեղեցի մը որ հաւանէր անդամակցութեան կամ եղբայրութեան աջ կարկառել անոր։ Բայց, ազնիւն ի կանայս, երբէք չբաղխեց անոնց գուները ներս ընդունուելու համար։ Յաւիտենականն Աստուած որ ունի ի ձեռին արդարութեան արքայութեան բանալիներն սիրով ընդունած է անշուշտ իւր բարի եւ հաւատարիմ ծառայն իւր աջ կողմը։ Չկայ բան մը որոյ վրայ աւելի ապահով եմ քան սա կիտին վրայ։

«Ուր այսպիսի բարութիւն կ'երթայ՝ Աստուած է հոն։» Սրբարոց Դրախտին մէջ, մեծ Հայրը պսակած է այս սրբուհին, որոյ կեանքն իբրեւ կեանք մեծ Վարդապետին եղաւ. «Համբերութեամբ գործել բարի»։ Մրբութեան այս տիպերուն մէջ չէք կրնար չնեսնել նմանութիւն գերազանց սրբութեան Յիսուսի, որ փայեցոյց իւր լցոն ի միջի թիւր եւ կամակոր ժողովրդեան, որ ետ չկեցաւ ոչ վշոց պսակէ, ոչ խարազանէ, եւ ոչ խաչի անարդութենէ եւ ամօթէ։ Բոլոր սուրբերն ի գործ դրին Յիսուսի սկզբունքը։ Որ կամիցի մեծ լինել ի ձեզ եղիցի ձեր սպասաւոր։» Ճօրձ էլլիթ կը հարցունէ.

«Ի՞նչ է մարտիրոսութիւն,  
Բայց միայն ըսել հաւատքն մինչեւ իդուոն մահու։»

Վստահ եմ գրեթէ որ ամէնքդ ինձ հետ կը միաբանիք սուրբ կոչել այս մարդերն եւ կիներն, վասնզի էին նոքա հաւատարիմ սպասաւորներ։ Բայց թերեւս ըսէք ինձ, ինչո՞ւ համարել սուրբ զջարլս Տարուին, թաղեալ յՈւէսդմինստէր Աբբայարանի, կամ զկօնկփէլլօ եւ կամ Զէմէրալն։ Արդ, եթէ ես խօսէի ի շահ աստուածաբանութեան, թերեւս պիտի պարսաւէի այս մարդիկն, եւ կոչէի զանոնք անաստուած, աինոստիկեան, եւ ամէն ինչ։ Վասնզի սոքա առաւել քան զամենեսին նապաստեցին քանդելու միջնադարեան աստուածաբանութեան ամրոցները։ Բայց ես կը խօսիմ յօգուտ կրօնի, բարոյականութեան, եւ ոչ յանուն վարդապետութեան կամ հաւատառոյ հանդանակի։ Կը կոչեմ զանոնք սուրբ, վասնզի անոնք Աստուածոյ գործարանին մէջ իրենց համբերատար աշխատութեամբ շատ բան աւելցուցին աշխարհի իմաստութեան վրայ։ Լոյս յառաջ բերին։ Նոր աստղեր, նոր ձրագներ ընցին մեր հաստատութեան մէջ։ Անոնց գործին եւ աշխատութեան չնորդիւ է որ այսօր ունինք աւելի ընդարձակ գաղափար տիեզերքին վրայ որուն մէջ կ'ապրինք, անոնց չնորդիւ փոքր ի շատէ գիտենք թէ որչափ ժամանակ հարկաւոր էր աշխարհիս իւր ներկայ վիճակն ստանալու, անոնք տուին մեղաւելի ընդարձակ տեղեկութիւն այս մոլորակին օրինաց, զօրութեանց եւ սքանչելեաց վրայ։ Անոնք աւելի մեծցուցին մեր աեսութիւնն մեծ Առաջին պատճառին վրայ։ Անոնք թօթափեցին մեր աշուրներէն սնապաշտական փոշիի հատիկները։ Անոնք աւելցուցին մեր սքանչացումն եւ յարգանքն առ ամենայն ինչ

գեղեցիկ Աստուծոյ աշխարհին մէջ։ Մեր առջեւ գրին գաղտնիքներ, եւ այսպէս ներշնչեցին մեզ խորագոյն խամատ Յաւիտենականին։ Նոքա մատուցին անհաշուելի ծառայութիւն կրօնի փաստին։ Համառօտիւ, գիտուն մարդիկ, — անձնուէր, անկեղծ եւ հաւատարիմ գիտունք, տուին մեզ բանաւոր եւ իրական հաւատք փոխանակ հին գանձատիկոսութեան, դիւրահաւատատութեան եւ տգիտական հաւատոյ։ Կրնայի՞ն աւելի բան ընել։ Կրնայի՞նք մենք մերժել կոչել զնոսա բարերարներ, ուստի եւ սուրբեր։ Անոնք աշխատեցան անխոնջ, գիշեր ցերեկ գնացին զհետ ձեռաց Աստուծոյ բնութեան ընդարձակութեան մէջ, եւ ունեցան քաջութիւն մեռնել իրենց համոզմանց համար, ինչպէս ծիօրտանօ Պրիւնօ, որ խարուկահանդիսիւ այրուեցաւ իրբեւ մարտիրոս գիտութեան։

Մենք այժմ բարբարոսութեան կէս գիշերին մէջ եղած պիտի ըլլայինք եթէ չըլլային այս մարդիկ, զորս եկեղեցին իր փարախէն դուրս կը թողւ հովարտութեամբ։ Սուրբ է ամէն այր եւ կին որ կը հարատացունէ մարդկային ազգն, եւ կը բարձրացունէ զմեզ աւելի մօտ աստուածանմտն վիճակի։ Սուրբ է ամէն մարդ որ իւր ծանր գործն եւ ծանր խորհուրդը կը դնէ առ դրան մարդկութեան։ Սուրբ է ամէն անարատ կին որ կը քաղցրացունէ կեանքը եւ կը նուռազեցունէ մեր սակաւորեայ կենաց հոգերն եւ ցաւերը։ Սուրբ էք եւ դուք երբ լսւ կերպով եւ արութեամբ կը կատարէք ձեր գործը խանութի, կամ խոհատան եւ կամ ընթերցանութեան սենեկի մէջ, եւ կընէք ամէն ինչ առ սէր եւ ոչ ի հարկ։

Եւ սրբութեան պսակը չէ հեռի ձեր ճակատին։ Ձեր հոգւոյն համար ապագայ բանասոեղծ մը պիտի երդէ ինչոր Ուորտսուօրթհ երգեց ձօն Միլատնի համար.

«Հոգիկ էք նման աստղի,

Մաքուր որպէս ջինջ երկինք, պերճ, ապատ։»

Դաս մը մարդոց համար կը թուի անկրօնութեան ծայր հասնիլ կոչել սուրբ Բարքըրի, Սդարբինիի եւ Զէննինի նման անձեր։ Բայց սոքա ամէնքն էին ձշմարիտ եւ անբիծ մարդիկ։ Սպրեցան աղնուութեամբ եւ գործեցին բարի։ Անոնց կեանքերն էին ծաղկանց պէս անարատ եւ ասողերու պէս անբիծ։ Բայց այդ ամէնն ինչո՞ւ կը ծառայէ՝ կը գոչէ նա որ Ջերմհաւատացող է հանգանակի։ Այն յիշուած մարդիկ էին հերետիկոս, հերձուածող, անոնք չէին հաւատար Ուղղափառաց պէս թէ մարդիկ կը փրկուին արեամբ։ անոնք չին ուղեր փրկուիլ փոխ առնուած արդարութեամբ, փոխանակ ծածկելու զիրենք Քրիստոսի խաչին ետեւ անոնք կը վատահէին իրենց բարութեան։ Բոլոր անոնց արդարութիւնն է աղտոտ քուրճ։ Այսպէս կ'ըսէ տգէտ կրօնամուլը։

Երբ ձեռք առնուք եկեղեցւոյ տօնացոյցը հոն պիտի տեսնէք թէ շատերն այն անձերէ որ ի շարս սրբոց գասուած են՝ շատ արժանի չեն տիտղոսին։ Անոնցմէ շատերն ի՞նչ ծառայութիւն մատուցած են մարդկութեան։ Ի՞նչ անմահ խորհուրդ թողւցին իրենց ետեւէն իրեւ կտակ մեզ։ Ի՞նչ փառաւոր գործ կանգնեցին իրբեւ արձան իրենց յիշատակին։ Ի՞նչ քաղցրութիւն, աղնուութիւն եւ բարութիւն կը հոսէ տակաւին անոնց կեանքերէն մեր

տուներուն եւ սիրտերուն մէջ։ Բազումք ի հին սըրբոց էին արք եւ կանայք որ հնարեցին ոչինչ, յաւելին եւ ոչ մի կրօնական գաղափար մարդոյ սրտի գանձերուն վրայ, եւ չհարին ոչ մի լար ի նուագ հարուստ և ներդաշնակ։ Զէր ի նոսա ոգի մարդարէական թափանցող ի խորս ապագային արծուի աչուըներով, եւ քարոզող զծագումն աւուր յորում կրօնք պիտի ըլլայ ընդարձակ կիրք եւ տենչ ի սիրտս մարդոց վասն ամենայնի որ է մաքուր, վասն ամենայնի որ է սիրուն, վասն ամենայնի որ է ճշմարիտ, վասն ամենայնի որ է արդար, վասն ամենայնի որ է պատուաւոր եւ բարի անուն, զծագումն աւուր երբ մարդիկ պիտի պաշտեն զվատուած օդնելով իրենց եղբարց։ Բայց այս սուրբք անցելոյն չունէին այսպիսի դժու ուստուցանելու, այսպիսի մարդարէութիւն կանխաձայնելու, եւ ոչ այսպիսի լայն ու ընդարձակ յոյս գգուել եւ սնուցանել իրենց սրտերուն մէջ։ Նոքա փախան անապատներ փոխանակ ջանալու ծառայել իրենց եղբարց կենաց եւ փորձութեան կրկիսին մէջ։ Մեկուսացան ի մենաստանս, փոխանակ թող տալու որ իրենց լսյան համատարած փայլէր բողը երկրի վրայ։ Խելեցին իրենց մարմններն, աղքատացուցին իրենց միտքերն եւ բարյական անձնասպանութիւն գործեցին իրենց երկնաւոր Հօր համելի ըլլալու համար։ Ո՞հ հեգնութեանս։ Յանեցին յուսահասութեան, գտատարտութեան եւ երկիւղի սերմեր, փոխանակ ոսկեղին հատիկներու սիրոյ, ուրախութեան, արիութեան եւ հաւատոյ։ Սրդարեւ նոքա ակնկալեցին փրկուիլ, բայց ոչ վասնզի որեւիցէ կերպով

արժանացած էին Աստուծոյ հաւանութեան, այլ զի հաւատացած եւ ապաւինած էին միայն յարիւն Յիսուսի։ Այսպիսի անշահ, պլերգ եւ վնասակար սուրբերով Քրիստոնեայ աշխարհ լեցուած էր Միջին Դարերու մէջ։ Թէ ի շարս սոցա կային քաջ եւ բարի արք եւ կանայք ուրախ եմ հաստատել, — այրեր եւ կիներ, որ կակլացուցին վաստակեալ մարդոց բարձերն, ցամքեցուցին դառն ցաւոց արտասուք, բուժեցին բարյապէս բորոտներ, ներշնչեցին քաղցեալ ոգիներ ազնիւ եռանդով եւ սուրբ սիրով, — ո՞հ փառապանծ այրեր եւ կիներ։ Նոցա անուանք գրուած են սոստեղատիպ մեր գլխոց վրա։ Բայց ընդհանուր առնով, նախնի ժամանակաց սուրբըն այսօր կրնայ համարուիլ ընկերական ծառին ցամնք, անպատուղ եւ չորացեալ սստը։ Գոհութիւն Աստուծոյ իրաց այն կարգը փոխուած է այժմ։ Մենք արդ կ'ամրինք գերազանցապէս գործնական դարու մը մէջ։ Երազն անհետ խոյս տուած է ի մէնջ, պարտականութիւնք կը մնան։ Հին սուրբն որ կրնար հրաչք գործել, որ կրնար ապրիլ առանց ուտելը եւ ննջելց, կը յարուցանէր զմեռեալս ի գերեզմանաց, կը բանար զաշս կուրաց, որ կրնար ապրիլ սանց ուսանելց գործել ձեռօք կամ մտօք, իւր օդտակարութիւնն կորուսած է։ Յառաջալիխութեան սրբնթաց հոսանքն ողողած եւ ընկրմած է անցելցն երազական եւ մաշած իտէալն, եւ մեր առջեւ դրած է աղնուագոյն եւ վսեմագոյն իտէալ մը։

Մինչեւ յարդ ըսուածէն կրնանք հետեւցնել թէ այս աւուր սուրբն ունենալու է նախ քամենայն բարյական քաջութիւն։ Կը յիշեմ զայս,

վասնզի այս է ձիշդ հակառակն այնր զոր կը մշակէր վաղեմի սուրբն . բարոյական երկչոստոթիւն : Հին սուրբերն մեծաւ մասամբ չէին համարձակեր խորհել, չէին համարձակեր գործել, չէին համարձակեր ապրիլ ուղիղ : Մի ըսէք թէ չունիք դուք սիշաք բարոյական քաջութեան : Թէ աղէկ է նոր փաստի մ'առաջնորդներու , բարեկարգիչներու եւ նոր հաւատոյ մը միսինարներու ունենալ զայն , բաց դուք կրնաք ըլլալ այր եւ կին արժանի այդ փառաւոր անուան առանց ունենալու բարոյական քաջութիւն : Նշանակեցէք խօսքս , չկայ բան մը զոր աւելի կը փափաքիմ ձեզ համար ունենալ քան արիական ողի , բաց , անվեհեր , խիզախ եւ յանդուգն միտք որ միշտ հանապազ կը բողբոջէ նոր խորհուրդներով : Արիական հաւատք որ կրնայ հայիլ յերեսս ամէն մարդու , ամէն նիւթի , ամէն գործի , ամէն խաչի , ամէն փորձութեան , ամէն գժուար գործի , ամէն հալածանքի , ամէն զոհողութեան , ամէն աղնիւթէն ծանր սրտութիւնն : Պատուական ունկնդիրք իմ , քաջութիւն ունեցէք : Դիւրաւ մի խոռվիք : Աստուծոյ սուրբերն ունենալու են զինուորի սիրտ : «Աստուծ » , կըսէ բանաստեղծն , —

«Աստուծ ըստաւ մարդուս հոգւոյ ,  
ի՞ամէն գլնդոյ որ հոլովի  
Արկեալ գիւրեւ զգեստ լուսոյ ,  
Բաւ Աստուծ կէտ նպատակի  
Համայն մարդոյ եւ աշխարհի  
է յառաջ անդր . Յառաջդիմութիւն  
Միակ օրէնք եւ իրաւունք :

ի՞նչ կայ երկնչելու : Ճշմարտութիւնն է յաւեւենական : Աստուծած է ճշմարտութիւն , եւ բոլոր զօրութիւնք խաւարի չեն կարող ջնջել մի հատիկն ճշմարտութեան . ճշմարտութիւնն է ամուր եւ հաստատուն , եւ ոչ մի տեսակ յարձակմունք կրնան խախանել անոր միջնարերդը : Թող ստութեան պետութիւնն երկնչի խուզարկութենէ եւ քննութենէ . այն է եղջերուաքաղ մթութեան , եւ մեր լուսոյ եւ խորհրդոյ առջեւ թող ոչնչանայ : Մենք ենք «Ժառանդներ բոլոր դարուց » եւ միայն քաջութեամիք , արութեամիք եւ հոգեւոր պնդութեամիք եւ հաստատամտութեամիք կրնանք ստանալ այս աստուածային ժառանդութիւնն : Կէս ճշմարտութիւնք գոհ կ'ընեն երկչոստներն եւ ծոյկերը միայն , թող մեր բաժինն ըլլայ լիութիւն Աստուծոյ : Արդ , կը լինդրեմ , սկսեցէք այս ժամէն , եւ այս աեզ , մինչ կը նայինք միմեանց երես , սկսեցէք սիրել եւ մնուցանել ի ձեզ մեծագոյնն այս սրբութեան յատկութիւններէն . ըսել կ'ուզեմ ջանացէք ունենալ յահայի եւ համարձակ հաւատի : Արդ , մինչ մեր ակնարկները կը հանդիպին իրարու , թող սրբազն եռանդ մը լեցունէ մեր սիրտերը : Թող հոգեւոր արութեան քաջութեան վերարկուն որուն մէջ մեռաւ մարտիրոսը , միսինարը տքնեցաւ , բարեկարգիչն գիմագըրաւեց իւր ժամանակի մոլեկնութեան եւ կատալութեան , եւ մարդարկը շրջեցաւ իրեւ լուսոյ հրեշտակ , թող այն վերարկուն այս աստուծ իննէ մեր ուսուց վրայ : Աստուծ երկնից , զինէ զինք ճշմարտութեան , սիրոյ եւ արդարութեան զէնքերով , քու սրբոցդ անպարտելի զէնքերով :

Եթէ լինին մոլորութիւններ յերեւան հանելու ,  
սնապաշտութիւններ խայտառակելու , մեղքեր շան-  
թահար ընելու , ստորթիւններ լուսոյ խարազա-  
նով հալածելու , գարշելի դրութիւններ եւ ան-  
ձուկ գաղափար ու խորհուրդներ կործանելու . Եթէ  
կան կրօնամոլութիւն , ատելութիւն , ստորթիւն ,  
կեղծաւորութիւն , երկիւղ եւ կոյր Փանատիկոսու-  
թիւն սրբել ջնջել եկեղեցիներէ եւ սիրտերէ . Եթէ  
կան գէշ սովորութիւններ բառնալ ի միջոյ , չարիք-  
ներ ուղղել եւ ազնիւ գործեր կատարել , այսպէս  
փոխելով աշխարհի աղաղակն եւ հեծութեան ձայնն  
մեծ եւ քաղցր երգի մը , գուք միայն , ո՛ արք եւ  
կանայք խորհրդոյ , գործոյ եւ ազնիւ ու դիւցաղ-  
նական մոքի , գուք միայն կրնաք հարթել ճամբան :

«Կայ աղբիւր մերձ ի հոսել ,  
Կայ մի ըստ մերձ ի շողել ,  
Կայ մի հուր մերձ յարծարձել ,  
Կայ մի ծաղիկ մերձ ի փըթթել ,  
Եւ գիշերոյ խաւար թանձըր պիտ' այգանայ ,  
Արք խորհրդոյ եւ արք գործոյ , բացէք ճամբայ :»

Իմ յոյսերս , իմ տենչերս եւ ընդարձակ ակնկա-  
լութիւններս հաստատուած են , ոչ երկշոտներու  
վրայ որ ամէն նոր վտանգի հետ կը նետեն իրենց  
գոյնը , եւ կը կորսնցուննեն իրենց ճրագին առկայծ  
լոյսը , իմ յոյսերս չեն հաստատուած նաեւ այնպիսի  
մարդերու վրայ որոնք անձամկը չեն կատարեր իրենց  
հետազօտութիւններն զլլուստնոյ եւ զճշմարտու-  
թենէ , որոնք որ եւ իցէ նիւթի մ'երեսը չեն նայիր  
համարձակութեամբ , յոյսերս չեն անոնց վրայ՝ որ  
խորհիլը կը համարեն ամենէն դատապարտելի բանն ,

Եւ խորհուղն արդէն կորուսեալ . իմակնկալութիւն-  
ներս հաստատուած չեն նաեւ նախապաշարեալ ,  
անձկամիտ եւ յամառ անձանց վրայ որ չեն ուզեր  
տեսնել , եւ կամառ կ'ընարեն աւելի զտգիտութիւն  
քան զգիառութիւն . իմ յոյսերս հաստատուած են  
այն քաջարի եւ ճշմարիտ այրերու եւ կիներու վրայ՝  
որ կը բանան իրենց թեւերն եւ լիազունչ կառ-  
նուն ի ներքս անհուն ել կինից բոլը զեվիւռներն ,  
եւ կը քաղցենան եւ կը բաւին աւելիի համար :

Ամերիկա , 1886.

604

652001

0026460

93  
2013



